

Տ Ա Ճ Կ Ա Հ Ա Յ Ք

Ա Մ Ե Ն Ա Պ Ա Տ Ի Ի Տ Է Ր

Տ. Գէորգ ա. Արքեպիսկոպոս Սուրբնեան Տեղակալ
Կաթողիկոսութեան ամենայն Հաւոյ Ի ս. Էջմիածին.

Ստացանք Ձեր Գերապատուութեան ուղարկած ապ-
րիլ 25 թուականու հեռագիրը, որով կկնդրէիք սեղեկու-
թիւններ հաղորդել Կիլիկիոյ մէջ տեղի ունեցած սոսկալի
ջարդերուն, ինչպէս նաև իրաց արգի վիճակին նկատմամբ:

Մինչև ցարգ Պատրիարքարանս հասած բազմաթիւ
հեռագրեր ու թուղթեր կգուժեն Կիլիկիոյ զանազան կող-
մերը տեղի ունեցած ահարկու կոտորածներն, որոնց հա-
զարաւոր ազգայիններ, այր, կին ու մանկտի զոհուած են,
կիներ ու ազջիկներ բռնաբարուած ու առեւանգուած, ազ-
գային հաստատութիւնք և առհասարակ բոլոր շէնքեր
հրդեհուած և մոխիրներու խառնուած բազմաթիւ անձե-
րու աճիւնը, որոնք ապաստանած էին այդ շէնքերուն
մէջ կոտորածէ խուսափելով, ժողովրդեան բոլոր գոյքը
աւարի տրուած, ամենուրեք վերջապէս քանդ, սպանդ ու
աւերակ, ինչպէս նոյն իսկ լրագրական տեղրկութիւնք ալ
հաստատեցին:

Ի լուր այդ ահաւոր աղէտին, որ թախիծով և սու-
գով համակեց ամբողջ հայ ազգը, կեդրոնական վարչու-
թեան խառն ժողովն և միանգամայն Ազգ. երեսփոխանա-
կան ժողովն անմիջապէս նիստեր գումարելով, իսկոյն ձեռք
առին բոլոր այն կարևոր միջոցներն, որոցմով հնար ըլլար
մէկ կողմէ դադարեցնել տալ կոտորածը, որ կծաւալէր
Կիլիկիոյ մէջ և կսպառնար հայաբնակ ուրիշ գաւառներու,
և միւս կողմէ անմիջական կարելի օգնութիւնները փու-
թացնել կոտորածէ դեռ ողջ մնացող անտուն, անտէր ու
չբաւոր հազարաւոր արկածեալներուն:

Կապասենք թախծալից զոհերուն ու արկածեալներուն ճշգրիտ թուոյն և նիւթական կորստին քանակութեան վրայ մանրապատում տեղեկութիւն ստանալ, ինչ որ դժուար է անշուշտ ճշտել անմիջապէս աւերակներու ու արեան լիճերու մէջ, բայց աղէտն այնչափ անհուն, այնչափ ահարկու է, որ ձեռք բերուած նպաստներն անբաւական եղած են, և անհրաժեշտ է կարևոր և մեծաքանակ օգնութիւններ հայթայթել և հասցնել, գէթ ողջ մնացողները մօտալուտ մահէ վրկելու համար, զոր անօթութիւն, հիւանդութիւնք և անպատասպար վիճակը կը սպառնան կոտորածի արհաւիրքէն դեռ դողդոջուն այդ էակներուն:

Աներկմիտ եմք, որ Ձեր Բարձր Սրբազնութիւնը ու Պատկ. Ս. Սինօզն պիտի հաճեն՝ Կիլիկիոյ հայութեան այդ դառնաղէտ վիճակին մէջ, կոչում ուղղել ուստարնակ մեր պատուական աղգայիններուն, և ուր որ կհասնի իրենց ձայնը, լիառատ ընձեռելու համար նպաստները Կիլիկիոյ աղէտեալներուն, որոց օգնութեան ազազակները կկոծեն հողիներն և որոնք պիտի կորսուին իսպառ, եթէ օգնութիւնք տեղի չունենան աղէտին մեծութեան համապատասխան չափով:

Ողջունիւ եղբայրական սիրոյ մնամք ազօթակից պատրիարքական Տեղապահ

Յովհաննէս Եպիսկ. Արեարունի.

Պատրիարքարան Հայոց

Կ. Պօլիս, 4 մայիս 1909 թ.

Հմր. 246.

Հաջնի կոտորածը: Ազանայում Չարդի աղզանշանը իր արձագանքներն է դանում Կիլիկիոյ միւս հայարնակ վայրերում. կողոպուտի աւերածութեան, սպանութիւնների սոսկալի նկարագրութիւններով լի են Տաճկահայոց թերթերը և ուստատանի մայրաքաղաքի լրագիրները. ստորև առաջ բերած քաղուսացքներից ընթերցողը կարող է մակաբերել թէ ի՞նչ մեծ ծաւալ է ստացել մուսուլման խուժանի բարբարոսութիւնը, որ առ երեսո հարկազոյուած լինելով 8 միլիոն լուռ ատամներ կը ճապնեն հայերի վրա, որոնց նա համարում է պատճառ սահ

մանագրութեան և շարիաթի օրէնքներէ իւրե խախտման, մարտի 31-ի Պօլսի զինւորական յեղաշրջման լուրը առնելով և տեղական վարչութիւններէց լուռ համաձայնութիւն ստանալով մոլեղնաբար կատարում են իրանց շահատակութիւնները առճիկները, չերբեզները, քիււրդերը և կանոնաւոր զօրքը:

„P. C.A.“-ի թղթակիցը օգտուելով Ֆրանսիական դիւաւոր հիւպատոս Գիւպարհի ստացած տեղեկութիւններէց, հետեալ թարմ տեղեկութիւններն է հաղորդում յիշեալ թերթին . .

«Հաջինում *») փողոցներում արդէն սկսում են երեւալ բռնակիր և այլ անասունների գիսակներ, անշնչացած քաղցից: Հայկական եկեղեցիների վրա պարզած է սպիտակ դրօշակ (իննայելու աղբը), բայց կատաղած մոլեռանդները դրան ուշադրութիւն չեն դարձնում և շարունակում են գնդակահարել: Քաղաքը հրդեհուած է միաժամանակ զանազան կողմերից և կրակը լափում է մէկ թաղ միւսի յետեից: Ելխանութիւնը Հաջնից անհետացել է անկարգութիւնների հէնց սկզբից, այն է ապրիլի 17-ից (ն. տոմ.):

Ապրիլի 21-ին (ն. տոմ.) այրուել է հայոց վանքը և այնտեղ ապաստանած բոլոր հայերը կոտորուել են. ոչ ոք չի կարողացել փրկուել:

Հաջինում ամերիկական հիւանդանոցը պաշարուած է: Մի միսիօներուհի փորձել է այնտեղից տեղեկութիւն հաղորդել, բայց առաջին ուղարկուած մարդը սպանուել է, իսկ հետագիւրը գրաւուել է, միայն երկրորդ անգամ յաջողում է նրա յանձնարարութիւնը տեղ հասցնել:

Հաջնում խանութները կողոպտուած էին աւերածութեան հէնց սկզբի օրից: Նրջակայքն այրուած է և մօտ 15000 մարդ մնացել է բացօթեայ: Մի քանի հազար հայ ընտանիքներ սակայն կարողացել են փախչել Ալէքսանդրէտտա, բայց հազիւ թէ այնտեղ ապահովութիւն գտնեն:

Այսօր Լատակիէից Բէյրութ հասաւ «Նիդեր» շօգենաւը և բերեց 2500 մարդ, որոնք աղատուել են Բաղշահաղէի կստորածից:

Այսօր Բէյրութից մեկնեց Ֆրանսիական «Ժիւլ Ֆերրի» յածանաւը Բազիաից փախտականներին ընդունելու համար:

Տիգրանակերտում (Իլարբեքի) և Կարնուտում ճրկացել են յուղման առաջին նշանները:

Ֆրանսիական երեք նաւեր լողում են Ալէքսանդրէտտի ափերի մօտ: Մինչև այժմ նրանց յաջողել է փրկել մօտ 3200 մարդ:

*) Աս Աղանայից մօտ 400 վերստ դէպի հիւսիս ընկած քաղաք է:

Այլու թույլ զեռ անկարգութիւններ չկան: ...
 Առ հասարակ անհամբերութիւնն ու մոլեռանդութիւնը
 անուժ է, զքորթիւնը բարգւաճ: Հազիւ թէ նոր Սառմամեան
 կառավարութիւնը կարողանայ շուտով հանգնեցնել բորբոքուած
 կրքերը և հանդցնել այն հրդեհը, որ բռնել է ամբողջ Անասու-
 եան և Սիբիան:

Հաճոյց, 6 Ապրիլի, ժամ 9. 20-ին

Առանայի, Սիսի և Տարսնի մէջ տեղի ունեցած շփոթուած
 թիւններուն յազուամերուն պատճառաւ, քաղաքին ընտելիչները
 դուրս չեն ելներ, հասկցուած է որ շրջակայ խումբ գիւղադի-
 ներն աւարտութեանց և ընդհանուր ջարդի համար քաղաքին
 դրայ պիտի յարձակին: Այստեղի սովն ալ աւելի սաստկացաւ,
 վտանգի մէջ ենք: Կը խնդրէք որ անմիջական օգնութեան հաս-
 նիք: Առաջնորդ Հայոց՝ Ներսիս

Խոստովիւնք. Հաճոյց և Կաւմուրթալուցի մէջ խռովութիւն-
 ներ ծագել են ու խռովութիւններէ կ'զատուի նաև Հալէպի
 մէջ: Ղըրկուած բէտիֆ զօրքեր բանի մը ծառայած չըլլալով,
 Առանայի զինուորական հրամանատարը Նիզամիէ զօրք ու գեց:
 Առանայի շրջականերէն եկած խաժամուժին քաղաք մուտքն
 առդիւերու համար միջոցներ ձեռք առնուեցան: Տրուած պա-
 սուէրներուն չհնազանդող Խուլամ խուժան մը թնդանօթի
 բռնուեցաւ: Կ'զատուի որ Հաճոյցի մէջ ծագած խռովու-
 թիւնը տարածուի նաև Զէյթուն:

ԱՍՆՆ, 6 Ապրիլի, ժամ 9. 30-ին

Պոլիս, Տեղապահ Ս. Հօր:
 Քաղաքին մէջ խռովութիւնները դադարեցան. տեղեակ
 չենք թէ քաղաքէն դուրս ի՞նչ կայ: Տիմահու իմա անկարելի է
 ճշգրէ կորուսաներու քանաքը, որոնք կարևոր են, աղէտալներուն
 և ապստանողներուն անմիջական կերպով մեծ օգնութիւն եթէ
 չհասնի, հաւանական է որ հանրային առողջութիւնը վտանգուի:

Առջն. Փոխանորդ՝ Ա. Բուէն

ԿԻԼԻԿԻՍ ԶԱՐԳԻՐԸ.— Մարաշի մէջ ջարդն սկսած է կե-
 րակի օրը: Մինչև երէկ 450 հազի սպանուած են, և դեռ կշա-
 րունակուէք:

Հեռագիր Տ. Ստեանի Ստեանապոլիսի.— Կիլիկիոյ Ս. Կաթո-
 դիկոսը զժրատա զիճակի մը մասնուած է այս միջոցին, տեսնե-
 լով որ իր թիմերու ժողովուրդն հուրի և սուրի մասնուած կ'ընդէ՛
 կորանցնելով իր ինչքն և կեանքը, որ այս սահմանադրաբան շրջա-
 նին մէջ ամենէն աւելի ապահով կ'կարծուէր: Նախընթաց գիշեր
 հեռակալ հեռագիրն հասաւ Սիսի Առաքիաբարան — «Հայոց տե-

զապահովեան.—Մեր շուրջն արեան և հրոյ մէջ ոչնչացաւ։ Սիսն ալ պաշարուած է, մեծեր և փոքրեր վանք խոնուեցան, մեր քաղաքին ժողովրդեան կեանքին ապահովութեան համար եթէ անմիջական միջոցներ չգործադրուին, մենք ալ ամբողջութեամբ պիտի ոչնչանանք։

Հրամարեալ Կարողիկոս Սոյլ՝ ՍՍՀԱԿ

—Ստանայէն կառավարութեան հասած է ապրիլ 8 թուակիր հետևեալ հեռագիրը.

«Կեդրոնին մէջ 4 օրէ ի վեր հանդարտութիւն և ապահովութիւն ըլլալով, նոյնիսկ այսօր, գտնուած խանութները բացուեցան և արհեստաւորները սկսան իրենց առևտուրով զբաղիլ։ Այս անգործ վիճակին անվթար պահպանման համար, գտնուած զինուորական սլամ և ուրիշ կարգի ազգու միջոցներ կգործածուին և խառն յանձնաժողովներ ալ շրջելով ժողովրդեան մէջ կյսրդորեն յարգել Շէրիի և Սահմանադրութեան արամադրութիւնները, որոնք ամեն կարգի ժողովրդեան իրաւունքները պիտի պահպանեն և ապահովեն և այս ամէնը մասնաւոր ազգարարութեամբ կր ծանուցուին ժողովրդեան։ Բայց թարսուսի մէջ երկու օր առաջ տեղի ունեցած գրգռութիւններէ և չիթթութիւններէ յարձակումներ և հրդեհ յառաջ եկած են, սակայն օտարներս ընկալարաններ պաշտպանուած և առաժմ անտեղ ալ հանդարտութիւնն վերահաստատուած է։ Ճէպէլը Պէրէքէթի, Տէօրթ Եօլ, Թարսուս, Սամանիյէ և Պազլէ քաղաքներուն և գիւղերուն մէջ ապանութիւններու և յախչաակութիւններու և իրարու դէմ յարձակումներու առիթ եղող գրգռութիւնները կշարունակուին։»

«Գոգանի կառավարութեան Սիս, Կարս և Հաճըն քաղաքներուն վրայ չըջականերէ աշիրէթներ յախչտակութեան համար մերթ ընդ մերթ կյարձին և ճամբուն վրայ պատահած գիւղերն ալ կքանդեն, նոյն իսկ Սիսի և Կարսի վրայ եկող այս աշիրէթներու դէնքով դիմադրելու համար, կառավարական և ոստիկանական պաշտօնականներ և գտնուած Բէտիֆ զինուորներ և ժողովուրդը մեծ զոհողութիւններ և ջանքեր ցոյց կուտան, ինչպէս կհասկցուի հիմա առնուած հեռագիրներէ։ Աերաստիոյ և Հալպի կուսակալութեան այս կողմերուն մօտ գտնուող աշիրէթներն և քիւրդ և շէրքէզ և ձիճիններն իրենց տեղերէն ելլելով, դէմերնին ելած գիւղերը քանդելու և անասունները և գոյքերը յախչտակելու և տուններն ու ազարակներն այրելու փորձեր կընեն։ Այս շարժումը հետզհետէ ընդարձակելուն պատճառաւ կանոնաւոր վաշտերու և Հալպ գրկուելիք և պահանջուած տեղերը անմիջապէս հասնելու ընդունակ զինուորական ջոկատներու ժամանման մասին պէտք եղած միջոցներու գործադրութիւնը կխնդրուի։»

Նոր ջարդ Գոզանի մէջ. — Ահագին համեմատութիւններ կան նէ հետզհետէ ամբողջ Կիլիկիան քաղաքներու ջարդը և գրեթէ ամբողջ Կիլիկիա արիւնի և հրդեհի մէջ է: Երէկ հետևեալ հետազոտները ևկան Աղզ. Պատրիարքարան —

Գոզան 7 ապրիլ. — Քաղաքիս ամէն կողմը արևան և հրդեհի մէջ է, փճանալու վրայ ենք, քաղաքը պաշարման մէջ է. ամբողջ ժողովուրդը վանք ապաստանած է. քաղաքիս բնակիչներուն կեանքը եթէ չպահպանուի և անմիջական միջոցներ ձեռք չաանս ին, մենք ալ գրեթէ ամբողջովին պիտի փճանանք:

Կիլիկիոյ հրաժուրեալ Կարսիկոս Սահակ-

Խառն ժողովի երէկի նիստը. — Խառն ժողովը երէկ առտու Բերայի արուեստանոցի սրահին մէջ. Մայր Դիւանի և մէկ քանի երեսփոխաններու հետ արտասովոր նիստ մը գումարեց Ատանայի կոտորածին առթիւ ձեռք անուելիք միջոցներ խորհելու համար: Խորհրդակցութեանց ներկայ էր նաև Վեհ. Կաթուղիկոսը: Ժողովին ներկայացաւ Ատանայի Տօբթ. Թէրզեան էֆ. և տեղւոյն գիրքին ու բնակչութեան մասին բացատրութիւններ տուաւ: Ժողովը թեր ու դէմ վիճարանութիւններէ և կարծիքներու փոխանակութենէն վերջը որոշեց Տ. Գէորգ Ծ. վրդ. Ասլանեանը և Սարգիս էֆ. Սուինը իբր քննիչ Ատանա գրկել իրաց վիճակը մօտէն քննելու և պատճառները հասկնալու և պէտք եղած միջոցներու ձեռք անուելը ստիպողաբար պահանջելու համար. կառավարութեան իմաց պիտի տրուի այս մասին: Երկու քննիչներուն պիտի միանայ նաև Մկրտիչ Արք. Վեհապետեան որ նախ մինչև Ատանա քննիչներուն ընկերանալէ յետոյ պիտի երթայ իր պաշտօնատեղին՝ Մարաշ իբր առաջնորդ:

Ժողովը որոշեց նաև անմիջապէս Եպատից Յանձնաժողովէն 500 ոսկի անել և զրկել Ատանա՝ ստիպողական պէտքերու և կարօտեալներու համար:

Ժողովը որոշեց անմիջապէս համազգային Յանձնաժողով մը կազմել հանգանակութիւն բանալու ի նպաստ նոյն ազէտին զըմբարդ արկածեալներուն, հետևելով այն ծրագրին, որ ազգ. վարչութեան ներկայացուած և բնդուեալ էր: Որոշեց նաև հարկ եղած զիմուսը ընել վերստին Օսմ. կառավարութեան մօտ, որպէս զի դէպքերը իսկոյն դադարեցնել տրուին և չը կրկնուելու համար պէտք եղած միջոցները ձեռք անուին:

Պատր. Տեղապահը հետազոտներ զրկելով Սիսի Կաթողիկոսին, Ատանայի, Թարսուսի, Ճէպէլը Պէրէքեթի և Մէրսինի Առաջնորդարաններուն, ծանոյց թէ հարկ եղած զիմուսները եղած են:

Քաղ. ժողովը Այսօր դարձեալ նիստ պիտի գումարէ Բերայի Արուեստանոցի սրահին մէջ, պատրաստելու համար այն հրահանգը

որ պիտի տրուի Ատանա մեկնող Քննիչներուն: Քաղ. և Կրօն. Ժողովներու Դիւանները այս շարքու նոյն տեղը ամէն օր նիստ պիտի գումարեն զբաղելու համար Ատանայի և յարակից գաւառներու ստիպողական խնդիրներով:

Թայմըզ (Ապրիլ 19) կըսէ թէ Ատանայի Հայք մեծագոյն ոյժէ մընկճուելէն առաջ, յուսահատ զիմադրութիւն մըրին, և ծանր կորուստ պատճառեցին յարձակողներուն: Թարսուս կայրի: Հոն Քրիստոնեայք խաղաղ են, բայց Իսլամք կկոտորեն և կլծալին:

—Եւրոպայի մէջ մեծ գայրոյթ յառաջ կրերեն ջարդերուն տարածուիլը Կիլիկիոյ մէջ, ինչպէս կձանուցանեն Սուրիայէն առնուած լուրերը: Տէրութիւնք որոշեցին արգելել խոտուածանց կրկնութիւնն և պաշտպանել իրենց հպատակները: Միւս Տէրութեանց նման Աւստրիա ևս մարտանաւեր կզրկէ:

Կիլիոյ Ս. Կարօղիկոսի ճեղեկօւրիւ ԳՅԵՐԻԳ.—Ներկայ դէպքին կրկու վարդապետ զո՞հ գացած է խուժանին վայրագութեանց, մին Անտիօքի Կաթող. Փոխանօրդ Արսէն Վարդ. Յարութիւնեան, որ Հալէպի քահաներէն էր, և որուն վերջերս վեղար տալով Անտիօք զրկած էինք. իսկ միւսը Ս. Աթոռի միարաններէն Միքայէլ Վարդ. Աղազատեան որ Զատիկի առթիւ Ատանայի առաջնօրգարանի խընդրանքին վրայ Միսիս զրկուած էր ժողովուրդին հոգեւոր մխիթարութեան համար:

Մեքճաւոր Վիճակացոյց Կիլիկիոյ կոստածին արկածելոց

Ատանա	20,000
Մարաշ	2,825
Հաճըն	15,000
Ճէպէլի Պէրէքէթի գիւղացիք, խոնուած ի	
Չոր Մարգուան	16,000
Իսքէնտէրուն տեղացի և գաղթ.	15,000
Մերսին	1,500
Անտիօք (Քէսապ, Հաճին Նապիպլի)	10,000
Լազգիէ	4,000
Տարսոն	4,000
Պէլէն	800
Կիպրոս	700
	89,825

Այս վիճակացոյցէն դուրս են Սիսի, Ալպիստանի, Հալէպի արկածեալները, տակաւին ճշգուած չըլլալով անոնց թիւը:

Կիլիկիոյ Ս. Կարողիկասը, և Ենքից գործերու նախարարը.
Պետական Խորհուրդին կողմէ արուած մէկ որոշման հետեան ըսով Սիսի մէջ սկսած էին կարգ մը վանքապատկան և եկեղեցապատկան կալուածները գրաւել ու յափշտակել: Բայց Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսին գրաւոր դանդաղան վրայ, կառավարութիւնը կրկին նկատի առած էր խնդիրը և սակայն զեռմինչև այժմ ու է արգիւնք մը տեսնուած չըլլալով: Ս. Կաթողիկոսը ստիպուեր է հրաժարիլ: Տեղացի ժողովուրդը բողոքի միջիններ գումարած և հեռադիրներ սղղած է թէ ազգ. Պատրիարքարան և Սոմ. Խորհրդարանին:

Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսն ալ հեռագիր մ' ունէր Պատրիարքարան սղղուած, որով կրտէ թէ՛ մինչև որ եկեղեցապատկան կալուածոց խնդիրն իր վերջնական արգիւնքին չյանդի, չի կրնար իր հրաժարականն ետ առնել և պաշտօնը շարունակել: Ն. Բ. Սրբազնութիւնը կրտէ թէ արդի պայմաններու մէջ պաշտօն շարունակելով պատասխանատու կմնայ թէ Առաւօտոյ և թէ ժողովրդեան առջև: Այս խնդրոյն վրայ պէտք եղած զիմու մը գրաւորապէս ըլլալէ զառ՝ Տեղապահ Սրբազանը բերանացի ալ պիտի խօսի Մեծ Եպարքոսին:

— **Սեբաստիոյ Առաջն. Քոնստանդ Տ. Շաւարշ Վ. կգրէ Պատրիարքարան թէ Սեբաստիոյ և Կիլիկեան գիւղերու մէջ սուրբերու գանձման պաշտօնեաներն օրերով կմնան գիւղերուն մէջ և իրենց ուտեստ և իրենց ձիերուն գարի կառնեն և ժողովուրդին չարչարանքներ կուտան տուրքերու գանձման համար, մինչ գիւղերու մէջ սուրբ կտիրէ և անտանելի նեղութիւն կքաշէ ժողովուրդն իր ապրուստին համար:** Այս վիճակին, որ բռնապետութեան օրերու շարունակութիւնն է, գարման խնդրուած է:

Կրօն ժողովը գումարուեցաւ երէկ Պատրիարքարանի մէջ և զբաղեցաւ հետեւեալ խնդիրներով: Ա.—Լիմի անապատի միաբանութիւնը վանքին և միաբանութեան անմխիթար վիճակը պարզած և իրաւանց պաշտպանութեան առաջարկ ըրած էր: Ժողովը որոշեց քաջալերական գիր մը ուղղել Միաբանութեան, գնահատելով իրենց նախանձախնդիր սղին, յորդարել որ հայրենաւանդ բարեպաշտութեամբ և կրօն. զգացումներով շարունակեն իրենց պաշտօնը: Նաև որոշեց գրել Վանայ Առաջ. Տեղ. Չաւէն Տ. վրդ.-ի թէ՛ Լիմի և թէ՛ Կառուց անապատներուն բարգաւաճման և վանքերու իրաւանց պաշտպանութեան համար իր քաջակցութիւնը չի զլանալ:

— Չմիւռնիայէն Պատրիարքարան զրհուած նամակով մը հրահանգ կ'անդրուի զինուորական ասուրքին համար, հազարդելով միանգամայն որ 37 դշ. ասուրքին տեղ 50 դշ. կապահանջուի:

Եալովայի Զուգուր գիւղէն ալ նոյն խնդիրն եղած է Պատրիարքարան:

— Քաղաք. Ժողովոյ սեղանին վրայ կգանուի այս միջոցին Գօնիա—էրէշլիէ մէջ անցեալ օր պատահած դէպք մը, որ բաւական ահաբեկեր է Հայ Ժողովուրդը, Շահագէտ անձեր, որոնք ջուրը պղտորելով իրենց շահ հանել կուզեն՝ «Ջարկի՛ք կեալուռներք» ըսելով կ'յառաջանան շուկային մէջ և մէկ քանի հոգի գետին կը տապալեն: Ժողովուրդն հաղիւ խանութները գոցած սարսափահար կ'իսխչի: Քարերախտաբար այս փրօձն ո՛ր և է անհասոյ հետեանք չէ ունեցած: Սահայն ինչպէս կերեայ, խաղաղութիւնը շատ գիւրին կերպով պիտի կրնայ վրդովել և տեղական իշխանութիւնները թէև չեն քաջալերեր խռովաբարները, սահայն միևնոյն ատեն անտարբեր ալ կգանուին, որովհետև Գօնիայի մէջ այսպիսի դործ մը կազմակերպելու փորձ ընողները մէկ օր բանտարկութենէ վերջ կարձակուին:

Կացուրիներ գաւառներու մէջ— Հակառակ պետական պաշտօնաթերթին՝ Թագլիմը Վիզոյի հերքումներուն և երևալի. Ժողովին՝ կարգ մը լաւատես յայտարարութիւններուն, գաւառներէ հտրած լուրեր կհաւաստեն թէ տեղ տեղ կացութիւնը մերթ րնդ մերթ այնքան քննադատելի հանգամանք կտանայ որ Ժողովուրդն անմիջական վտանգէ մը երկիւղ կզգայ:

Տիգրանահերաէ թղթակից մը անցեալները բացատրած էր թէ լէպլէպիի մը խնդրէն ինչպէս ահ ու սարսափի մասնուած էր ամբողջ քրիստոնեայ տարրը: Յունվար 9-ի օրըթ օրուան համար աննպաստ տարածայնութիւններ ըլլալով Ժողովրդեան մէջ, քրիստոնեաներ նոյն օրը ընաւ խանութնին չեն բացած փախչելով դէպ ի հայաշատ թաղեր, ուր արդէն բազմութիւնը լեցուած և ճիշդ ասոնավաճառի մը երևոյթն տուած էր: Պաւալարութիւնը կէս օրին շրջուն պահակ զօրքեր հաներ է, որք քրիստոնէից ձեռքէն խլելով իրենց տուներէն փախցուցած ապրանքները, կ'յանձնէին իշխանութեան ըսելով որ քրիստոնեաներն են որ տեղի կուտան այս խառնակութեանց: Նոյն օրը մինչև երեկոյ խանութները ընաւ չեն բացուեր և դիշերը քաղաքին երևելի անձնուորութիւններէն և հոգևոր պետերէ բազկացեալ բացառիկ և խառն նիստ մը գումարուեր է կառավարական ապարանքին մէջ, ուր խառնակութեանց տեղի տուողներու ինչպէս նաև խանութ գոցողներու և զինեալ շրջողներու

մասին մասնաւոր պատիժներ որոշեր են: Յաջորդ օրը պաշտօնապէս մոնեստիկ կանչեր է ու ըստ այնմ խանութները վերաբացուեր են: Իբր հեղինակ սոյն խառնակութեանց, երկու շաբթիքներ անցաւ արդարեւ ու բանտարկուեր են:

Նիքոսարի Գաբու Ազգը հայաբնակ գիւղին մէջ 8—10 օր առաջ շաբթիքներ անցաւ մը իր արտին մէջ աշխատած պահուէն, գիւղախումբի միտարներէն Ահմէտ անուն անձը՝ որ իր բռնութիւնները ցոյց առած էր այդ հողմերը, նոյն արան իւրացնելու նպատակաւ քանի մը հողի կը զրկէ ուր կերթան ու կծեծեն յիշեալ շաբթիք ու կլիբուորեն: Ահմէտ՝ այսպիսով ալ չբաւականանալով իր քով գտնուած հրացանով կգարնէ ու կոպաննէ յիշեալ երիտասարդը: Ոճրագործներն ազատ կը մնան և գիւղացին տակաւին խաղալիկ եղած է այդ Ահմէտ անուն անձին ձեռքը: Նիքոսարի հեռագրական և թղթատարական անօրէնն ալ անցեալ բանութեան շրջանի մնացորդներէն է, նշանաւոր՝ իր արարքներով, որոնց համար եկած հեռագրիներն ու նամակներն առիթ կը ստանան զանոնք ճնշելու և ընկճելու: Այսպէս այս կարգի պաշտօնեաներ մնան տակաւին իրենց պաշտօնին վրայ՝ բնականաբար ըլլալիք բարեկարգութենէն ըստ մը չի կրնար սպասուիլ:

Կարնոյ մէջ կացութիւնը գոհացուցիչ է առ այժմ: Ասոյս սկիզբը քաղաք հասեր է նոր հրամանատար Լուսուֆ վաշա, որ երկար ատեն արդիւնաւոր կերպով պաշտօնավարած է Գ. Զօրաբանակին մէջ, ասիկա ճշմարիտ զինուորականի յատկութիւններով օժտուած զինուորական մ' է ծանօթ իր հայաստանութեամբ և ժողովրդական ձգտումներով: Այցելեր է Սանատարեան վարժարանը:—Նոր ճարույց առաջին օրը Կարնոյ Սանատարեան և Արճնեան վարժարաններուն մէջ ներկայացումներ տուեր են: Նոյն վարժարանին աշակերտաց միութիւնը թուրքերէն ներկայացում մ' ալ տուեր է ի պատիւ քաղաքին Սահմանագրական գիւղացին և նորեկ 5 ազատական թուրք գործիչներուն, որոնք յատկապէս հրաւիրուած էին: Ներկաներուն մէջ գտնուեր է թուրք նշանաւոր ազատական գործիչ Նայի պէյ, որ Պարսկաստանի մէջ ալ մեծ դեր կատարած է և ձերբակալուելով բանտարկուելէ յետոյ ազատ արձակուած է:

Նայի պէյ Սանատարեան սաներուն յաջող ներկայացման համար իր գոհունակութիւնն յայտնելով, աւելցուցեր է որ մեք տօկէ վերջը մեռնելէ առաջ պիտի կրնանք մեր սրբազան և պաշտելի հայրենիքին պաշտպանութեան գործն յանձնել սերունդի մը, որ ազատութեամբ սնած ու մեծցած է:

Կարնոյ մէջ մինչ շաբթիք չունին Մամուլ, թուրքերն երկու

Շաբաթաթերթի կը հրատարակեն: Ասոր հակառակ մտադրու-
թիւն կայ եղեր Մալաթիոյ մէջ Մամուլ մը հաստատել և տե-
ղական թերթի մը հրատարակութեան սկսիլ:

Մալաթիոյ մէջ ալ Հայոց և Թրքաց մտերմութիւնը տևա-
կան ձև մը կառնէ և Հայերը կյաջողին հաստատել Մասեաց
ընկերութիւն մը, մէկ քանի հարիւր անդամներէ բաղկացած,
ու յետոյ Լսարան ժողովատեղի մը ու հասարակաց մատենա-
գարան մը: Այս ընկերութիւնը գաղափարի աեսակէտով մեծ
չորժում մը յառաջ բերած է երիտասարդութեան մէջ:

Հայերը և Թուրք Մամուլը.— Թուրք մամուլը սկսած է
նկատի առնել Հայոց դժգոհութիւնները Հայաստանի մէջ տը-
րոզ ախուր կացութեան մասին: «Ասատկթ» մեծապէս իրա-
ւունք կուտայ հայ ժողովրդեան այդ մասին տածած մտա-
տանջութեան, և պէտք ցոյց կուտայ որ այդ ցաւալի վիճակ-
ներուն առաջքը տանուի՝ քանի որ Օսմ. Սահմանադրութեան
համար Հայերը թանկագին ցեղ մըն են, կրնէ, և աասլ անոնց
առեթ պիտի տանք որ իրենց զորքացման բնական ընդունա-
կութիւնները երևան բերելով, մեր հայրենիքին համար օգտա-
կար ըլլան:

Եգիպտոսի կալուածք. Եգիպտոսի Առաջն. Տեղապահը կը
յայտնէր թէ Եգիպտոս էհէրա նահանգին մէջ 984 ֆէտան գե-
տին մը ունի Փահիրէի Ս. Աստուածածին եկեղեցին որուն ան-
ջրի և անբեր ըլլալուն պատճառաւ Փահիրէի գաւառ. Ընդհ.
ժողովը յարմար գատած է վաճառել գոյն, թէ իւրաքանչիւր
ֆէտանին համար 11 եգիպտական սոկի առաջարկուած է (այն
է ընդամէնը 10,824 եգիպտ. սոկի) և հրահանգ կը խնդրէր: Խոր-
հուրդը իր մտոնաւոր գիմումներուն վրայ՝ Եգիպտոսէ տեղեկա-
ցած ըլլալով որ թէև նոյն գետինը ստուգիւ իր արդի վիճակին
մէջ անջրի է և ոչ հասութարեր է, սակայն Պօղոս փաշա նու-
պար դիտաւորութիւն ունի քիչ ժամանակէն ձեռնարկելու
նոյն կողմերու սոռգման, որուն անձկանօք կապտեն նաև նոյն
շրջանակի հողատէրները և այդ պարագային անհամեմատ
կերպով պիտի բարձրանայ գետինն արժէքը, և միւս կողմէ
Խորհուրդը նկատելով որ Եգիպտոսի հողային տազնապն ալ
արդէ՛ վերջ գտնելու վրայ է և Առաջնորդարանը նիւթական
բարգաւաճ վիճակի մէջ գտնուելով այդ գետինը անմիջապէս
վաճառելու հարկին առջև չդանուիր, որոշեց խնդրել Ս. Պատ-
րիարքէն, որ յանձնարարուի Եգիպտոսի Առաջնորդարանին
ձեռքէ չհանել գետինը մինչև որ վերոյիշեալ սոռգումը տեղի
ունենայ:

Ս. Պատրիարք Հայրը նպաստից Յանձնաժողովին արամա-
գրութեան ասի գրած է Աղիպատոսի Բարեգործականին կողմէ
զրկուած 70,000 Քր ի չէքը, որ ինչպէս յայտնի է, պիտի յաա-
կացուի մրմիայն սերմնացու և երկրագործական գործիքներ գնե-
լու Սասունի, Հաճընի և Պարնոյ (Խնուս, Դերջան) կարօա զի-
ղացիներուն:

Հայ աղջիկներ առեւանգուած. — Մուշէն Իզմիր հասած նա-
մակէ մը կը տեղականանք թէ քաղաքս գանուող Մուշի Քօլա-
սկա գիւղացի Խաչիկի քոյրը տեղացի քերա Թէլօի աղուն
Սէլօի կողմէ առեւանգուած է: Այս դէպքէն վերջ, Յունիկի աղ-
ջիկն ևս առեւանգուած է և թրքացած: Այս առթիւ ընդհա-
րում տեղի ունեցած է և քերատիրը հայ աղայ մը խեղդած
են ի մէջ շատ մը փորձանքներու:

Եւրօլայի Գըլըձ գիւղէն կտեղեկացնեն Պատրիարքարան թէ
աուրք հաւաքողներն ամէն բանութիւն ի գործ կը գնեն և
կտպառնան կարասիներն իսկ ծախելու, որպէս զի իրենց պա-
հանջները գանձեն: Այս վիճակի համար դարման կիսնդրուի, նկա-
տելով որ ժողովուրդը կարօա վիճակի մէջ է և իր պարտքը
վճարելու գիւրութիւն չի կրնար ունենալ:

— Տիարպէքիւրէ 16 ժամ հեռու Հային աւանը Աիրակի օրը
քերատիրը իրենց պէյերուն թելարգութեամբ Այարձակին Հայոց
եկեղեցիին վրայ, սահայն տեղական իշխանութիւնը վրայ հաս-
նելով առաջըր կանէ: Տեղւոյն Հայերէն ոմանք Տիգրանտիկերա
գալով օգնութիւն կիսնդրեն:

Հայերուց Հողերը. — Իգտամ կըսէ թէ ժամանակին իրենց
հայրենիքէն հեռացող Հայերու հողերը տեղացի ազգեցիկ անձե-
րու ձեռքը անցած էին: Հիմա պիտի ձեռնարկուի այդ հողերը
բուն իսկ իրենց տէրերուն վերագարձնելու:

Ազիպատոսի մէջ ի նպատա Հայաստանի սովելոց կաաար-
ուած հանդանակութեան գումարը մինչև Փետր. 3 եղած է 124
հազար 897 դշ . սակեզրամ:

Մտքուած վաճառու մը. Երուսաղէմէն կգրուի թէ «Ռու-
սաց վանքին ծերունի վանահայրն իր անկողնին մէջ մտթուած
գանուեր է: Կկարծուի թէ գողութեան համար ի գործ դրուած
է այս ոճիրը: Կէսօրէ վերջ, վանահայրը կթաղեն և ոճրագործը
գանելու համար քննութիւն կկատարուի: 8000 զօրք հասած են
Գամասիոսէն: Կրտուի թէ Յունաց միաբանութիւնն ու ժողո-
վուրդը զսպելու համար է, քանի որ ու է ընդհարումի մը

պարագային սոսկալի արիւնհեղութեան հաւանականութիւն հայ: Պատրիարքն երկու սուրի մէջանդ է: Եթէ հրաժարի՝ ժողովուրդը կողառնայ իրեն, իսկ եթէ՝ չհրաժարի՝ միաբանութիւնը զինուած է իր դէմ»:

Անդրանիկ Հայ զինուորները.— Սերաստիոյ զինուորական վարժարանին վարչական ժողովին որոշումով արտօնուած է Հայ աշակերտներու մուտքը: Այսպէս այժմ վեց հայ ուսանողներ սկսած են յաճախել զինուորական վարժարան:

Նպաստից Յանձնաժողովը նկատելով որ Բաղէշի, Մուշ-Սասունի և Վանայ գիւղերու, ինչպէս նաև Կիլիկիոյ թեմերու մէջ հիւանդութիւնը յաճախադէպ դարձած են և կեանքեր կը խլեն՝ պէտք եղած դարմանի միջոցներ պահուելուն հետեանօք, որոշած է երեք բժիշկ զրկել նոյն կողմերը ուրոյն ուրոյն, և անոնց յանձնել նաև քննել ժողովրդեան վիճակը, ինչպէս նաև զրկուած նպաստներու բաշխման գործողութիւնները և հաշիւը: Հետեաբար կը հրաւիրուին բժշկիկներէն անոնք որ կը լիափաքին այս աշխատութիւնը ստանձնել, զիմել նպաստից Յանձնաժողովին, իմանալու համար պայմանները:

Մուսաղէմի խնդիրը. Երուսաղէմի վանքին տազնապալից վիճակը, զոր անցեալ օր Գ. էֆ. Զօհրապ Ա. զգ. ժողովոյ մէջ մատնանիշ կրնէր, օրէ օր աւելի ծանր երևոյթ մը կառնէ և անմիջախան դարմանի մը պէտքը վարչութեան վրայ կծանրանայ: Ա. զգ. Կեդր. իշխանութեան բացարձակ իրաւասութիւնն որ Պետութենէն վաւերացեալ Սահմանադրութեան արամագրութիւններով երաշխաւորուած է, չի կրնար ու եւ կերպով արհամարուիլ և ով որ ալ ըլլայ զայն մերժելու ձգտողը, իբր ազգային միութեան և Սահմանադրութեան հակառակորդ պէտք է ամբաստանութեան ներքև իյնայ: Հետեաբար Ա. զգային վարչութիւնը պէտք է ճշտէ նախ և առաջ Կեդրոնին իրաւասութիւնը, և ապա խաղաղեցնէ Վանքը՝ ուր ամէնէն աւելի այս պէտքը կշեշտուի: Եւ Ֆայի Հայ դաղութէն տանըհինգի չափ պատուաւոր անձնաւորութիւններ Ա. զգ. ժողովոյ Ատենապետին ուղղուած հետեւեալ հեռագրով շատ բացորոշ կախողեն Վանքին և միաբանութեան վիճակը, որուն ժամ առաջ դարման պիտի տանի անշուշտ վարչութիւնը: Աւասիկ հեռագրին թարգմանութիւնը.

«Զարմանօք իմացանք թէ Երուսաղէմի Ս. Պատրիարքը, իր նախորդ ամէն զիմումներուն հակառակ, խնդրած է անմիջական վերագործը Վանքի և Գէսրդի:

«Ն. Ամենապատուութիւնը, այժմ զառամութեան հա-

սած և իր արդի մատակայից կողմէ խտաիւ մեկուսացուած ըլլալով, անդիտակցարար կամ առ ահի կընէ ինչ որ թելադրեն իրեն այդ անձինք, որ կը բազկանան Ղևոնդեան Խմբակին շահաւէտ մատակարարութեանը վերադարձին աննչացող յանդուգն շահամոլներէ:

«Ձարաչուք Զոյգին վերադարձը վերջնական աւերումը պիտի ըլլայ վանքին, որ սոսկ ազգային հաստատութիւն մ' է և ո՛չ թէ պատրիարքական կամ միաբանական սեփականութիւն, և զոր Ազգ. երեսփոխանութիւնն իրաւունք և պարտականութիւն ունի պահպանելու:

«Հոն բարեկարգութիւնը վերահաստատելու համար, ազգեցիկ պատուիրակութիւն մը յղելու է, որ պաշտօն ունենայ պատրիարքին համար խնամակալութիւն մը կարգելու, և վանքէն արտաքսելու մի քանի կղերականներ և ստորակարգեալներ, որք իրենց ընչաքաղցութեամբ, թանձր տղիտութեամբ, ամօթալից անցեալով և արդի դժպճի խորամանկութիւններով, չափազանց անարժան են միաբանութեան:

«Յարգանքը կիմնդրենք ներկայս մատուցանել Ազգ. Ընդհ. ժողովոյ նկատման»:

Այս հեռագիրը կպարտաւորէ կրկին Ընդհ. ժողովը նկատի առնելու խնդիրը, զի դիւանը, ինչ որ ըլլայ, պարտաւոր է իր ստացած գիրեր ժողովին ներկայացնելու:

Կ Ո Տ Ո Ր Ա Մ Ը Կ Ա Ս Ս Ա Բ Ո Ւ Մ

(ուկանեսեի պատմած):

Ոմն Բեն—Իբրահիմ «С. Пет. Вѣдом.»ում պատմում է ահռելի հայկական կոտորածի մանրամասնութիւն կասասարում:

«Յաջողեց ինձ սոսկալի տեղիկութիւններ ժողովել կասասարում հայկական ջարդի մասին: Կասասարը գաւառական քաղաք է Անտիոքի մօտ և պատկանում է Հալէպի վիլայէթութեան: Այստեղ ես հասայ Լաօզիկիայից, որ կասասարից հեռու է 4 ժամուայ ճանապարհով: Այս ամբողջ ճանապարհը իմ ուշադրութիւնը բացառապէս դրաւել էր ջարդի տպաւորութիւնը, շարունակ հանդիպում էին կասասարից փախստականներ, ցնցոտիներով, ջարդուած, սոսկումներից ապուշ կտրած հայեացքներով: Վախից նրանք փոյրենու նման խուսափում էին ճանապարհից,

խակ երբ ամենափոքր փորձն էինք անում նրանց հետ խօսելու, աճապարանքով նրանք քաշում էին հարեան անտառներն ու լեռները: Կասսաբի բնակիչները բացառապէս հայեր են և նախ ենթարկուել էին Ղարալ—Եարգի մուսուլմանների յարձակման, ապա քաղաք էին խուժել ճերիֆի ազայի գլխաւորութեամբ Հալէպի վիլայէթից հայերի վաղեմի թշնամի քիւրդերը: Վայրենի խաչնարածներին յատուկ վայրագութեամբ նոքա սպանում են բնակիչներին, բռնաբարում են կանանց, կոտորում երեխաներին և աւարի առնում հարստութիւնը: Հալէպի վալիին դիմած ազաչանքի, օգնութեան ոչ մի պատասխան չեն ստանում հայերը: Իրանց բազդին ձգուած Կասսաբցիները 6 ժամ մաքառում են քիւրդերի դէմ և թողնում են 300 սպանուածներ: Յարձակուող քիւրդերի թիւը հասնում է մինչև 12000—ի: Հետաքրքիր է, որ սովորաբար որսորդական հրացաններով զինուած քիւրդերը այս անգամ ունեցել են կատարելագործած հրացաններ: Հայերից շատերը շարգարարների մօտենալը տեսնելով նաւակներով փրկուած են տանելով իրանց հետ ձեռք ընկած իրերը: Մնացած հայերից մեծ մասը պատուաբարում է Ղարա—Իօրան աւանում մտադրուելով պաշտպանուել, բայց նրանք բոլորն էլ կոտորուած են, չունենալով փոքր ի շատէ պաշտպանութեան իրական միջոց, Բնակիչների թողած Կասսաբ քաղաքը ամբողջովին ընկնում է վայրենիների ձեռքը: Չարգարարները այրում են տները, դպրոցները, եկեղեցիները, բացառութիւն չանելով և օտարահպատակների համար, սրանց թւում մանաւանդ տուժում են ամերիկական և կաթոլիկական հաստատութիւնները: Հարստութիւնը կոչոպուում է և քշում են 1200, գլուխ մանր անասուն, բացի դրանից տանում են 600 ձի և նոյնքան էլ ջորի:

Քաղաքից քիւրդերը մտադրուած են դնալ մօտակայ Արամու և Գանձիլիաչ գիւղերը, բայց հանդիպում են Դարիուս քաղաքի բնակիչներ, Նուսերիէ ցեղի դիմադրութեան, որոնց հետ ապա միանում են նաև Մազին գիւղի մուսուլմանները ի պաշտպանութիւն հայերի: Կասսաբից Լաօղիկիա եկած մօտ 5000 հոգի հայերը այստեղ սիրով ընդունուեցան: Ամերիկական, անգլիական, ֆրանսիական և իտալական նաւերի նաւաստիները հագուստի, գեղերի և ուտեստի մեծ օգնութիւն հասցրին: Այստեղ հասաւ Բէյրութից նաև դրամական օգնութիւն: Առանձին հոգա-

ծուծեամբ վերաբերուեց Լաօզիկիայի հայոց առաջնորդը՝ Նոյն իսկ տեղական մուսուլմանները զգածուած էին Կասսարցիների ողորմելի դրութեամբ և նպատենք էին տալիս:

Ի միջի այլոց ես հանդիպեցի անգլիացի միսսիօներ յայրիին, որ պատմեց ինձ Մարաշի սոսկալի ջարդի մասին: Այնտեղ բոլոր տներն ու խանութները այրուած են, Բնակիչները ոչ մի սպաշտպանութիւն չունենալով, հարկադրուած կերակրուած են խոտով....

Ջարդերի հետեւանք:

Կ. Պօլսի պատրիարքարանոււմ ստացուել են ջարդի մասնուած մի քանի տեղերից տեղեկութիւններ, որ բերոււ ենք ստորև որից երևոււ է թէ ի՞նչ ահուելի է եղել կոտորածը:

Կեսաբ (Կասսաբ) — կոտորածից ազատուել են միայն կանայք և երեխաներ, բոլոր տղամարդիկ կոտորուել են: Սրանցից մօտ հազար հոգի գնացել են Ալէքսանդրեաաֆրանսիական նաւով:

Կիրխանէում սպանուած են 70 մարդ և տները հրդեհուած:

Կեսաբի մօտ 11 գիւղեր, մօտ 1500 հայ տուն ոչնչացուած են:

Մարաշում սպանուած և վիրաւորուած են մօտ 50 հոգի: Շրջակայքում ոչնչացրած են 14 հայ գիւղեր:

Քիլիսէում՝ ոչնչացրած է 70 տուն: 2000 հոգի պատսպարան գտել են եկեղեցոււմ:

Լատակիայի (Լաօզիկիա) շրջանում հրդեհով ոչնչացրած տների թիւը հասնում է 1544-ի, կողոպտուածներինը՝ 5894-ի: Ազգաբնակութիւնը գնացել է Ալէքսանդրեաաֆրանսա:

Ադանայում և Թարսիսում ներկայումս 20000 մարդ մնացել է անպատսպարան և քաղցած:

